

**Ս. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԷՆ****ԸՆՏՐՈՒԹԻՒՆ ԼՈՒՍԱՐԱՐԱՊԵՏԻ  
ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՐԲՈՅ ԱՅՈՒՈՅՍ  
ԵՐՈՒՍԱՂԷՄԻ**

Ամենապատիւ Սրբազան Պատրիարք Զոր Առաքելական Ս. Արքայ Պահակալ ընտրութեամբ բախուր կը մնար վանուց լուսարարացեալութեան պատճառով: Մայիս 22-ին, Միաբանական Ընդհանուր ժողով զումարուեցաւ, նախագահութեամբ Ամեն. Ս. Պատրիարք Զոր, ընտրելու համար Ս. Արքայուց նոր լուսարարացեալ: Ներկայ էին ժողովի կանչուած 38 անդամները ամբողջութեամբ: Նիսք սկսաւ յետ միջօրեի ժամը 4-ին ի պատրիարքարան: Գաղտնի բուժարկութեամբ ընտրուեցաւ Լոգ. Տ. Կիրեղ Վրդ. Տ. Մ. Իսրայիլեան, որ հակիրճ եւ զգացուած քննարկութեամբ իր խօսքերով յայտնեց իր ընտրականութիւնը ամբողջ Միաբանութեան՝ զինք կոչած ըլլալուն համար այս բարձր պատճառներով: Ժողովի աւարտումին՝ Մայր Տանարի մեծ զանգը աւեսեց ընտրութիւնը: — Ամբողջ ժողովականք զլուսարարութեամբ Ամեն. Ս. Պատրիարք Զոր, իջան էկեղեցի, ուր հաւաքուած եւ ժողովուրդի զգալի բազմութիւն մը, եւ յետ երկնագոյնութեան ճիւղին յետեւանալով յարաւարական ճիւղին, Ս. Գլխադրի մասրան մէջ, նորնսիր լուսարարացեալ, ծնարկոր եւ գրիւխաբաց, կարգաց պատճառապէս իր Ուսք հաւասարի մնալու Ս. Արքայուց կարգաց եւ կանոնաց, եւ աւանդական սովորութեանց անբերի գործադրութեան: — Ս. Պատրիարք Զայր «Պահակալի» ուղի օրհնեց զինք եւ արգիւնաւոր պատճառավարութիւն մարդեց: Ապա ի՛ր իսկ ձեռքով առաւ Ս. Արքայուց Պահակալան բանալին որ գետնուած էր Ս. Գլխադրի մասրան արքայախրի վրայ, եւ բանալով Ս. Միմասի մասուր, որ նախագահարճ էր Պահակալան, ընդունեց հոն Ս. Պատրիարք Զոր եւ ամբողջ Միաբանութեան ընտրաւարարութիւնները եւ բարեմարդութիւնները:

Լուսարարացեալութիւնը, պատրիարքական պատճառներով վերջ, կարեւորագոյն եւ բարձրագոյն դիրքն է Ս. Արքայուց մէջ: Պատրիարքականին պէս այս պատճառներով գլխանա է. լուսարարացեալ պատճառանութիւնն է՝ Ս. Արքայ սեպհական բոլոր էկեղեցական սրբութեանց, անօրէնութեան, զարգեալ, եւ ալլ զոյգեալ անկուտուս եւ անեղծ պահպանութիւնը. էկեղեցուց մէջ կարգապահութեան եւ պատճառներով վայելուչ կատարման վերահսկողութիւնը: Տեսակ մը ներքին վանահայրութիւն՝ որ հսկող եւ պատասխանատու է էկեղեցական եւ վանական ներքին կանոնապահութեան:

Տ. Կիրեղ Վրդ. ծնած է ի Նոր-Ջուղա (Պարսկաստան) 1894 Յունուար 6-ին, աւագանի անունը եղած է Տիգրան: Զաւակն է Նոր-Ջուղայեցի Տէր Մատեց Մազ Գրեկ-Իսրայիլեանի(\*) եւ Տիրուհի Մէրցանի՝ երկուքն ալ այժմ հանգուցեալ: Տ. Կիրեղ Վրդ. իր նախնական կրթութիւնը առած է Նոր-Ջուղայի Գեորգ Քանանեան եւ Կեղրուակալ վարժարաններու մէջ, եւ 1907-ին մեկնելով Ընդհանուր հօտ Տէր Եւրոպայի մէջ իր ուսումը ի Մատրաս եւ ի Կալիպարա: Աւարտած է Կալիպարայի Մարգարիտական ձեմարանի ընթացքը 1909-ին Գեորգ Քուրեանի տնայութեան տղանին: Նոյն տարուց մէջ յաջողութեամբ ձեռք բերած է Կալիպարայի համալսարանի Matriculation ցնուութեան վկայականը: Բարձրագոյն կրթութիւնը առած է յետոյ Կալիպարայի Bishop's College-ի մէջ դարձեալ յաջողութեամբ բոլորելով Intermediate, Arts եւ Կալիպարայի տղան: Անկէ վերջ անկախապէս ուսուցչական պատճառներով հրաւիրուած է Կալիպարայի Մարգարիտական ձեմարանի մէջ: Այդ միջոցին է որ (1916-ին) Կալիպարա կը հասնի Լոզելոյոյ Տ. Քարգոմ Ս. Պատրիարք, իբրեւ Ընդհանրաց Կարողիկոսական նուիրակ, եւ անոր կը յայտնէ իր էկեղեցական ըլլալու կոչումը: Սրբազան Նուիրակը յատուկ կերպով կը հետաքրքրուի անոր բաղձաններովը եւ երեք ամիս վերջ տանազունէն կը հրաւիրէ զինք իրեն ընկերանալ իբրեւ նուիրակութեան փարսուար-բարգ-

(\*) Տես իր մահագրութիւնը «Սիան» 1938 Վարդիւր, էջ 95:

ման: Հ. Կիրեղ մեկնելով հեմարանեն կը միանայ Թարգոմ Սրբազանին Սինկափուրի մէջ եւ կը վարէ իր նոր պատօսը շեմ նուիրումով՝ շահելով իր պէտքին խորունկ համակրանքն ու սէրը: Սրբազանին հետ միասին կը դառնան Նգիպոս, ուր, Գահիրէի մէջ ուսուցիչ կը կարգուի Գալուսեան ազգային վարժարանի եւ Բարսուղար՝ Առաջնորդարանի. երկու հաստատութեանց կողմէ ալ գնահատւածն էր կ'արժանանայ իր արդիւնաւոր եւ հաւատարիմ գործունեութեան համար:

1921ի Սեպտեմբերին երբ Հոգեւոյն Ս. Թարգոմ Սրբազան Սուլազիմ կուգայ Միջագետքի հայ որբերը հոն փոխադրելու մասնաւոր պատօսով Ս. Կիրեղ Վրդ. կ'ընկերանայ Սրբազանին՝ իբրեւ անոր անձնակցան Բարսուղարը: Այդ առթիւ կ'արժանանայ Հոգեւոյն Ս. Նիլեէ Դուրեան Պատրիարքի սիրոյն եւ համակրանքին եւ անոր առաջարկով կը մտնէ Սրբոց Յակոբեանց Միաբանութեան տարփին մէջ, 24 Հոկտեմբեր 1921ին: Երկու ամիս վերջ սարկաւակ կը ձեռնադրուի Ս. Մկրտիչ Աբ. Աղաւունցիի ձեռնով: Վաճառի մէջ իրեն կը յանձնուին ուսուցչութեան եւ Բարսուղարութեան պատօսներ առաջին օրէն իսկ: 1922ին կ'ընտրուի Փոխ-Ասեմաղպի Միաբանական Ընդհանուր Ժողովին եւ ապա Ա. Ասեմաղպի: Արեղայ կը ձեռնադրուի 10 Յուլիս. 1923ին ձեռամբ Ամեն. Ս. Դուրեան Պատրիարքի՝ Ս. Յակոբի մէջ՝ Մամբէ Եպս. Գալիպայեանի հետ՝ այժմ ի Նիւ. Եորթ: 1924 Յուլիսին կը կարգուի Փոխ-Տեսուչ Ժառանգաւորաց վարժարանի եւ տեղոյն ազգային երկսեռ նախակրթարանի: Վարդապետական մասնաւոր գաւազանի աստիճանը կը ստանայ 1925 Նոյեմբերին Ս. Աթոռոյն ներկայ Ս. Պատրիարքին եւ լանջախաչով եւ ծաղկեայ փիղնով կը պատուուի Դուրեան Պատրիարքին: 1929ի Օգոստոսին կ'ընտրուի անգամ Տնօրէն Ժողովոյ եւ կը շարունակէ մինչեւ 1932: 1930ի Մայիսին կը կարգուի Տեսուչ Ժառ. Վարժարանի եւ Ազգ. Երկսեռ նախակրթարանի եւ կը վարէ առաջին պատօսը մինչեւ 1932 Հոկտեմբեր: Հոգեւոյն Ս. Թարգոմ Սրբազանի պատրիարք ընտրուելուն առթիւ, 1931ի Հոկտեմբերին Գահիրէ գացող Հրաւիրակ Յանձնախումբին անդամներէն մին էր: 1932 Հոկտեմբերին մինչեւ ներկայ բուականը կը վարէ Ս. Թարգոմնչաց երկ-

սեռ վարժարանի եւ Ս. Աթոռոյ Կիւլպէնկեան եւ Ձեռագրաց Մասնադարաններու տեսչական պատօսները պահելով իր ուսուցչութիւնը Ժառ. Վարժարանի մէջ: 1933 Օգոստոսէն սկսեալ անդամ էր նաեւ Գանձաւոր Յանձնախումբին: Այս բոլոր պատօսներուն մէջ Հ. Կիրեղ երեւան բերած է, առաջին օրէն իսկ, եռանդուն եւ խղճամիտ գործունեութեան բարի յակուցիւնները:

Ինչպէս կը տեսնուի, Հոգ. Ս. Կիրեղ Վրդ. քեւ ժառ. Վարժարանէն երջանաւոր մը չէ բայց սկզբի օրէն իսկ ուսուցիչ, Փոխ-Տեսուչ եւ Տեսուչ կարգուած ըլլալով հոն՝ ոչ միայն դաստիարակներէն է Սաղիմական լեռն պատերազմեան նոր սերունդին, այլ ինքն էա իր կարգին կրօնայնականութիւնը անոնց, ռոգորուած նոյն ոգով եւ նոյն իտեակներով:

Հ. Կիրեղ Բարսուղարէն է անգլիներէն լեզուին զոր աւանգած է ժառ. Վարժարանի մէջ սկիզբի օրէն, եւ կ'աւանդէ ցայսօր: Բացի անգլիներէն աւանգած է նաեւ Կրօն, Պատմութիւն Սուրբ Իրոց, Տրամաբանութիւն, Ընդհանուր Ազգաց Պատմութիւն, Հայ Սկեզ. Պատմ., Ասիանագրութիւն եւ Գիտութիւն: Ծանօթ եւ սիրուած դեմք մըն է ինք Սուլաղիմի կառավարական եւ կրօնական հաստատութեանց բարձր երջանակներուն մէջ: Ս. Տեղեաց իրական խնդիրներու մէջ եւ բոլոր արտաքին յարաբերութեանց ընթացիկ Հոգ. Ս. Կիրեղ Վրդ. բերած է իր անձնաւոր բաժինը Ս. Աթոռոյ վարկը բարձր պահելու մէջ՝ յաչա օտարաց: Սրբոց Յակոբեանց Առաւելական Ուխտը իրեն վստահելով լուսաբարապետութեան պատասխանատու պատօսը ոչ միայն գործնականապէս արտաշայտած եղաւ իր սէրը եւ վստահութիւնը անոր նկատմամբ ու իր գնահատանքը՝ իր տուրջ Բանաստեղծութեան յարմարութեան, այլ՝ կը թափէ այն հաստատ յոյսը քէ Ս. Կիրեղ Վրդ. արժանապէս պիտի վարէ սոյն պատօսը:



ԱՄՍՕՐԵԱՅ ԼՈՒՐԵՐ

ԱՌԾԳԵԼՈՒԹՒՆ ՄԸ  
ԱՆԴՐ-ՅՈՐԳԱՆԱՆ

Տնօրէն Ժողովոյ կարգադրութեամբ Ամման զրկուեցաւ Հոգ. Տ. Տաւարը Վրդ. Գուլումեան, տեղւոյն զազուէթ յուղող ինչ ինչ խնդիրներ քննելու և կարգադրելու համար: — Անդր-Յորգան նախև հայկական փոքրիկ գաղութը կեդրոնացած է զիստաորարար Ամման, իրաւէֆա և Ջարթա: Ամմանի և շրջակայից Հոգ. Լուիլան է Տ. Յակոբ ֆնչ, Մովսէս: Գաղութը դեռ զուրկ է սեպական Եկեղեցիի մը շէնքէն, վարձուած սրահ մը կը գործածուի այն նպատակին: Ամմանի մէջ կայ Երկսեռ Նախակրթարան մը շուրջ 50 աշակերտներով և Մանկապարտէզ մը՝ շուրջ 60 երկսեռ փոքրիկներով, իսկ իրաւէֆայի փոքրաթիւ հայեր ունին Մաղկոց մը թաղկացած 20 փոքրիկներէ:

Լայր սուբբը այցելած է Վերոյիշուել երեք վայրերն ալ, շփման մէջ մտած Ժողովուրդի նետ, իրպէսզի կողած զանոնք յառաջ խնդիրներուն: Ու պաշտօնաւնջներով, քարոզներով և այցելութիւններով սիրոյ և համբարշխութեան յորգոր և հրատէր ուղղած ամենքին քարոզական գեանի վրայ: Իր առաքելութեան արդիւնքն ու նկատողութիւնները Տեղեկագրով մը ներկայացուց Տընօրէն Ժողովին: — Ամման գտնուած միջոցին, շ. Տաւարը, քարոզած է երկօր տեղւոյն Ժամաբարհին մէջ: Առախնը՝ Ապրիլ 30ի կիրակին, (ինք Ամման զագած էր Ապրիլ 27ին), նիւթ ունենալով եղեկիւր Մարգարէի նշանաւոր տեսիլքը. ուր ցորած ոսկրները հրաշայի կերպով մարմին կ'առնեն և կը յառնեն իրբի Ժողովուրդ մը. շնչտած է պէտքը և յորջոնդ շունչին շայտատանայց Եկեղեցիին, և յորզող ուղղած ամենքին որ փարին Անոր՝ սիրով և եռանդով: — Երկօրոց քարոզը խոսած է Մայիս 7ի կիրակին, ընթարան ունենալով Ա. Կորնթ. ԺԳ. գլխուս նշանաւոր հատուածը սիրոյ մասին: Ծորզորած հաւատացեալ Ժողովուրդը որ սէր և համբարշխութիւն ունենան միմեանց նկատմամբ: Տ. Տաւարը Վրդ. վերապարձաւ Մայիս 11ին:

ԼԱՆՔԱՆԱՅ ԿԵՐՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՒՆ

Ամեն Ս. Գատրիարք Լայրը, զնահատելով Ս. Ռիտար Միաբան, Լու-Անճեղտի Հոգ. Լուիլ Տ. Գեղամ Վրդ. Բաթիմոնի բարեւոյց գործունէութիւնը, շնորհեց իրեն լանխալայ կրելու արտօնութիւնը:

ՆՈՐ ՊԱՇՏՅՈՆՆԵՐ

15 Մայիս Բշ. — Ս. Աթոռոյ Տնօրէն Ժողովոյ երեք զազարեալ անդամաց Գեղ, յԱնտի Միաբանական Ընդհ. Ժողովոյ և տակտի զուէարկութեամբ ընտրուեցան Հոգ. Տ. Գեղոց Վրդ.

ձանաբգեան (վերընտրուած), Հոգ. Տ. Գարգի Վրդ. Վրթանէեան (Տեսուչ Ս. Յարութեան Տաւարին), Հոգ. Տ. Միւռուս Վրդ. Կրօնիկեան:

24 Մայիս Դշ. — Սուբբը Յակոբայ զանձառան Յանձնառողովոյ անդամ նշանակուեցան Հոգ. Տ. Տիրայր Վրդ. Տերվիլեան և Հոգ. Տ. Միւռուս Վրդ. Կրօնիկեան:

— Ս. Աթոռոյ կրկնակեան Մատենադարանի և Զեռազրաց Թանգարանի Տեսուչ կարգաւեցաւ Հոգ. Տ. Արթուր Վրդ. Լատրտեան:

26 Մայիս Ուր. — Ս. Յարութեան Տաւարի Տեսութեան կուուեցաւ Հոգ. Տ. Տրգատ Վրդ. Պերպիլեան:

— Սրբոց Թարգմանեաց Վարժարանի Տեսուչ եղաւ Հոգ. Տ. Սերուբէ Վրդ. Մանուկեան:

— Ս. Աթոռոյ Աստղ Թարգմանի պաշտօնը յանձնուեցաւ Հոգ. Տ. Գաակ Վրդ. Թուալեանի:

ՏՕՆԱԿԱՆՔ

7 Մայիս Կիր. — Տօն երեսման Ս. Խային Ս. Գատարազ մատուցուեցաւ ի Ս. Յակոբ, քարոզեց Տ. Գաակ Վրդ., ւ ՇԵՆ արմիւնակ երեսայ նշան հայցին և նեթանոք իմաստութիւն խնդրին, մեք քարոզեցանք զխայիլեան Բրիտան, Կրէնց գայթակղութիւն և նեթանոց յիմարութիւն ընտրանով. բացատրեց թէ նախնական զարեռն կրեայց կոսեցանք իսկիւնը կը տեսնէին հրաշքի մէջ, իսկ նեթանոք, մասնաւորաբար յոյնե՛ր՝ իմաստութեան մէջ: Իսկ Բրիտաննեութիւնը զայն մասնաշնչ իրական կեանքին մէջ: Բրիտանուական ըմբռնումով իրական կրօնքը Ատուածոյ կամքին համամայն ապրուած կեանքն իսկ էր, որ այնքան յեշտորէն ցոյցացած էր զխառնած Բրիտանոսի երկրաւոր կեանքի ընթացքին:

14 Մայիս Կիր. — Ս. Գատարազ մատուցուեցաւ ի Ս. Անտիպոկայտ. քարոզեց Տ. Միւռուս Վրդ., ւ ՇԵՆ ԵԿԻ զի զկեանս ունիցին, և առուեալ և ունիցին ընտրանով: Լայր սուբբը նետուեալ երազկացութիւնը ըրաւ. կեանքը կը ներդաշնակուի և իմաստ կ'առնէ մեր հայեցողութեանց համմտաւ, ուստի անհրաժեշտ է որ երկնառաջ ուսուցմամբ պայծառանայ մեր եսեցութիւնը ձեռք բերելու համար և առուեալ կեանքի:

18 Մայիս Եշ. — Լամբարձու. Այս տարի երեք պատրիարքութեանց միջև կայացած համամայնութեան մը համմատ կարելի չեղաւ այս տօնը կատարել Փրկչի Լամբարձման պատմական սքըրլավայրին՝ Ձիթիեանց լիբան վրայ, սիրող կասութեան նստականքով: — Ս. Յակոբայ Մայր Տաւարին մէջ պատարագեց Տ. Կիրիկ Վրդ., քարոզեց Տ. Ենորճ Վրդ., ւ Լամբարձէք իշխանք զզրուան Ձեր ի վեր. . . ընտրանով: Գատարական ընկելով ի՞՞. Սաղմոսին, որուն մէջ համարն էր իր ընտրանը, կապեց գայն Ռիտոի Տապանակին՝ ձեռնարկ Դաւիթ Թաղաւորի՝ Երեսուցակ մօտապրութեան դէպքին. ու այդ պատմական գրուակին մէջ ուղեց տեսնլ պատկերը Բրիտանոսի երկրեք մուտքին: Ներկայացուց մարդսն հոգին

իրև տարբեր երկինք մը՝ շատ աւելի զերազանց քան զգալի երկինքը և սանձառուած՝ Աստուծոյ փառքը ցուցնելու առաւել չարով քան աստ-  
 զազարք երկնակամարը, և Անոր իրբն բնակա-  
 րան ծառայելու: Յորքը ուղիքը հաւատացեալ  
 ժողովուրդին բանալ իրենց հոգւոյն զոները և  
 ընդունիլ ին՝ շփարկի թաղաւորը:

21 Մայիս Կիր. — Ենդրոզ Ծաղկազարդ. Ի Ս.  
 Հրեշտակագետ տեղի ունեցան Ս. Պատարագը; տե-  
 հական զարձած սուրբութեան մը համաձայն: Գա-  
 րարդեց Նոգ. Տ. Եաւարչ Վրգ.: որուան տունին  
 Բ. Եաղկազարդ կամ Մեծահրաշխի Կիրակի կոչ-  
 ուելու պատճառները բացատրելով՝ մասունչեց  
 անոր կրօնաւազգային հանգամանքը: Ս. Լու-  
 սաւորի խոր-վիրապային կանընթի մէջ ի յայտ  
 բերած հաւատարմ հոգւոյն և համբարտար ու-  
 զուոյն տօնը նկատելով զայն, զատեր հանց մէն  
 մի հաւատացեալի համար:

28 Մայիս Կիր. — Լոզիկայուս. Երէկ երեկոյ  
 Հրաշափառով մուտք և երեկոյեան ժամերգու-  
 թիւն և նախատեսակ կատարուած էր Ս. Փրկչի  
 եկեղեցիի մէջ: Հրաշափառ արարութեան  
 նախադան էր Ամեն. Ս. Պատրիարք Հայրը, որ  
 թեթև անհնգատու թիւն մը զգումով մեկնած էր՝  
 սննդախաբէս: Ժամերգութեան և նախատեսակին  
 հանդիսակցեամբ էր Նոգ. Տ. Գէորդ Վրգ.: — Իսկ  
 այս առաւուս ժամերգութիւնը Ս. Յակոբ կատա-  
 րուեց Վերջ, հանդիսաւոր Ս. Պատարագ մատու-  
 ցուեցաւ ի Ս. Փրկչի: Պատարագից՝ եպիսկոպո-  
 սական թաղով՝ Նոգ. Տ. Գէորդ Վրգ.: Երեկո-  
 յին, յետ ժամերգութեան մեծանշան հոգեհան-  
 զրատան կարգ կատարուեցաւ Ս. Փրկչի եկեղե-  
 ցիին կից ազգային գեղեզմանատան մէջ: Արար-  
 զութեանց կը նախադանէր Տ. Գէորդ Վրգ.:

**ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՅՈՒՈՒԹՅՈՒՆՆԵՐ**

Ամեն. Ս. Պատրիարք Հոր ընտրութեան առ-  
 թիւ շնորհաւորական այցելութեան եկան.

- \* 27 Ապրիլ Եշ. — Լպտոց Երուսաղէմի Տե-  
 սուլը Տ. Եղեկիկ Մ. Վրգ.:
- \* 29 Ապրիլ Եժ. — Լպտոց ընդհ. Մեծաւոր  
 Գեր. Տ. Թէոփիլոս Եպս.:
- \* 30 Ապրիլ Կիր. — Երուսաղէմացի ազգա-  
 յիններ:
- \* 2 Մայիս Գշ. — Յունաց Գեր. Տ. Վասիլիոս  
 Եպիսկոպոսը:
- \* 3 Մայիս Գշ. — Հայ-հռոմէականաց մե-  
 ծաւորը 2. Յակոբ Վրգ. Կիրակոսեան և 2. Յով-  
 իաննէս Վրգ. Գուշումեան:
- \* 8 Մայիս Բշ. — Երուսաղէմի Անկիլքաննե-  
 րու Եպիսկոպոսը Գեր. Տ. Ֆ. Կ. Պրատն:
- \* 10 Մայիս Դշ. — Երուսաղէմի Ռուսաց Ե-  
 պիսկոպոսին փոխանորդը:
- Նայի օր, Ամեն. Ս. Պատրիարք Հայրը հեան  
 ունենալով Նոգ. Տ. Կիրակ Վրգ.ը փոխադարձ  
 այցելութեան զնաց Ռուսաց և Անկիլքան Եպիս-  
 կոպոսներուն:
- \* 23 Մայիս Գշ. — Անդր-Յորդանանի Յոյն-  
 կաթողիկոսը Արքեպիսկոպոսը:
- \* 24 Մայիս Դշ. — Տեղւոյս Պանքօ տի Իո-  
 մայի Տօբէնը:

\* 11 Մայիս Եշ. — Ամեն. Ս. Պատրիարք  
 Հայրը հեան ունենալով Նոգ. Տ. Մեղրիք Վրգ.ը,  
 Ծաֆա սեկնեցաւ, ուր և այցելած է տեղւոյ Ս.  
 Գլխազրի վարժարանը և ընդունուած մեծ խան-  
 դավառութեամբ: Վերադարձան երեկոյին:

\* 12 Մայիս Ռ.ր. — Աւագ Թարգման Տ.  
 Հայրիկ Վրգ., Պատրիարքարանիս կողմէ, ներ-  
 կայ գտնուեցաւ Յոյն և Լատին պատրիարքու-  
 թեանց ներկայացուցիչներով միասնարար կա-  
 տարուած խորհրդակցական ժողովին, որոշելու  
 թէ յառաջիկայ Համարձման տօնը ձիթեանց  
 լեբան վրայ կատարելու է թէ ոչ:

\* 28 Մայիս Կիր. — Ամեն. Ս. Պատրիարք  
 Հոր կողմէ Նոգ. Տ. Գէորդ Վրգ. և Տ. Հայրիկ Վրգ.  
 ցաւակցեանց այցելութեան զացին, շէնքից Սե-  
 Պարտիմիբու ընդ, նախաքննի, ժառոց Մէր  
 խախամպետի մահուան առթիւ:

**ՀԱՅ ԱՇՈՒՂՆԵՐ ԵՐՈՒՍԱԿԷՄԻ ՄԷՋ**

Մայիս ամսոյ 24ին քաղաքս ժամանեցին  
 պարսկահայ երկու աշուղներ, Գեանիսիս Նայի  
 Նուշեան և Թառիստ եւ Երգի Աշոտ Արուս-  
 տամեան: Անոնք իրենց աշուղական երգին  
 թրթթումը հոս բերելէն առաջ պտտուցած են  
 զայն Միշագեալ, Սուրիա և Կիլիքոս, և պի-  
 տի տանին զեռ երկպտտու և այլուր: — Յունիս  
 2ին Ռուբըթ երեկոյին անոնք նուագահանդէս մը  
 սուրիս Միքաէլեանի հետ, Ս. Աթոռոյս Կիլիքե-  
 եան Մատենադարանի մէջ. հրաւիրուած էր նաև  
 վանուցս ամբողջ պատուէնթիւնը: Մատենա-  
 դարանի նոր Տեսուչ՝ Նոգ. Տ. Արթուր Վրգ. հա-  
 կիրճ քանի մը խօսքերով ներկայացուց զանոնք  
 և հանդէրը բացուած յայտարարեց: Հագուած  
 իրենց ընտանիկ աշուղական տարազները, մին  
 իր թառով և միւսը իր քէմանչայով շուրջ եր-  
 կու ժամ իրենց նուագին և ձայնին թովղութեան  
 տակ պանեցին ըտր ներկաները, և խանդավառ-  
 օրէն ծափահարուեցան մէն մի երգի աւարտու-  
 մին: — Նոգ. Տ. Կիրակ Վրգ. նուագածութեան  
 վարձանիկ՝ ամենուս զնականտանքը և շնորհակա-  
 լիքը յայտնեց անոնց և օրինեց ըտր աշուղ-  
 ները որոնք հայ ժողովրդային երգի հարազատ  
 վայելքը սուած էին ունկնդիրներուն, և պահ մը  
 հայկական հին բարդ ու ազնիւ ոգին արծարծան  
 որտեղուն խորը: — Յունիս ամսուան ընթացքին  
 չորս անգամ պիտի նուագեն Պապստիկին Ռատիկ  
 կայանէն և անգամ մըն ալ՝ պարսկական հրապ-  
 տասարանի մէջ, ի ներկայութեան Պապստիկին  
 հրապտասական մարմնի և բարձրաստիճան հրա-  
 բերու: — Յունիս 11ին պիտի տան նուագահան-  
 դէս մը Երուսաղէմացի Հայոց Բարեխրեական  
 Միութեան Ակումբի մէջ, ճոխ Յայտագրով: